

Ա. ի յօրինելն զՀամարարառս, առաջնորդ կալաք մեզ զԱստուածաշունչն տպագրեալ 'ի վենետիկ 'ի 1860 ամի:

Բ. ի բառից բազմիցս կրկնելոց 'ի միում համարի, զմին եւեթ նշանակեցաք:

Գ. ի բազում տեղիս գնշանակելի բառսն միայն առաք, իսկ վասն միւսոյն եղաք զերիս կէտս:

Դ. Յանուանս Աստուած եւ Տէր, որիչ որիչ ոչ նշանակեցաք, այլ 'ի միասին' որպէս եւ զանուանս, Յիսուս, Քրիստոս:

Ե. ի տեղի՝ Սաւղոս, Պաւղոս, եւ Աւանս բառից 'ի կիր առաք՝ Սողոս, Պօղոս, Սնան, որպէս եւ զՍողոմոնն կամ զՍաղոմոնն համանման եղաք:

Ե. Զէական բայսն առանձինն ոչ նշանակեցաք, այլ կից ընդանուանց՝ ընդ գերանուանց կամ ընդ բայից, ընդ որս միահաղորդ վարեալք էին:

Զ. ի սկիզբն պարբերութեանց եղեալ շարկապն եւ 'ի բաց թողաք:

Ը. ի յոգնակի անուանց միայն գեզակի ուղղականն նշանակեցաք, որպէս եւ 'ի բայից 'ի զանազան ժամանակս եղելոց՝ միայն զաներեւոյթ կամ զանորիչ եղանակսն:

Արդ՝ յաւարտ հասուցանելով զայս մեր դժուարաբիրտն վաստակ երկոց՝ խոստովանիմք հրապարակաւ, զի մեք արդէն մխիթարեալ եմք 'ի հոգի եւ 'ի մարմին եօթնամեայ անդուլ պարսպմամբ յընթերցումն Սուրբ Գրոց, եւ զերծ մնալով յաշխարհային տաղտկութեանց. իսկ երբ կիրառողք Մատենիս եւս շահեսցին, եղիցի մեզ այն յանսպառ ուրախութիւն եւ 'ի պսակ մերոցս ջերմ փափագանաց եւ գեղեցիկ նպատակի:

ԸՆԴ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԻՈՅ

(Տես յ'էջ 273)

Ի Հաճի Գապուլ ե ի Սպիան: — Դրոյիցքայով ճամբորդութիւն ընդ անսպառ գաշտորէս — Սպիանի վատառողջ օգը: — Նորաշէն հասնելնիս ե շրջապայութիւն մինչ ի ծով:

27 ապրիլ. Ի Հաճի-Գապուլ եմք, ուստի վաղիւ պիտի մեկնիմք կուր գետին ձկանց որսարանը: Սպասելով որ մեզի համար պատուիրած ձիանն ե կառք պատրաստ ըլլան, ուզեցինք ճանապարհորդութեան առաջին գիշերուան օթեվանը հոս անցընել: Իսկ

երկրորդ օրը, առաւօտեան ժամը եօթնին, նստանք ի դրոիցքս, տեսակ մը կառաց, որուն հաճոյից դեռ եւս անտեղեակ էի. և կը յառաջնիք ընդ երկայնութիւն լճի մը, որոյ ափունքէն կ'անցնին ուղտուց կարաւանք:

Անուշահոտ խոտոց բոյր մը կ'արձակէ դաշտը, որոյ կենդանութիւն կու տան ասդիս անդին արածող խումբք ձիոց և իշոց, և գիւղական խղիկք հովուականք: Գետին ծայրն հասնելով, կը շարունակենք ճամբանիս յաջակողմն կուրի. և քիչ ետքը կը տեսնենք գիւղ մը, որոյ ցցերու վրայ շինուած բազմաթիւ տնակք՝ հեռուէն քաղաքի մը կերպարանք կու տան: Քանի մը վայրկեան, ու կը հասնինք յառաջին հանգոյցն:

Կառքն ու ձիերը փոխելով, նորէն կը շարունակենք ճամբանիս այդ միակերպ անապատ դաշտէն, ուր բաց օդը և կառաց զանգակիկներու ձայնը քնաբեր պիտի ըլլային, եթէ ամէն վայրկեան բուռն և յանկարծական ցնցմունք՝ հեծել ու հառաչել չտային մեզ: Միայն անհամար բազմութիւն թռչնոց, ագռաւուց, սարեկաց, արտուտից և նմանեաց կը զուարթացընեն այդ առանձնութիւնը:

Կը յուսայինք զմեզ անհանգիստ ընող ա՛օթութիւնն յազեցընել՝ երկրորդ հանգոյցը հասած ատեննիս. ափսոս որ ամենախեղճ կայսրան մ'էր, և տէրը կը հաստատէր թէ դիմացնիս գնեռու բան մը չունի, և ոչ իսկ հաց ու հաւկիթ, թէպէտև հաւբակը լի էր կենդանեօք: Դանդաղութեամբ կը փոխեն ձիերն ու կառքը յետագայ հանգուցին համար. դեռ եւս երկու կայսրանք կան մինչև ի Սալիան, ուր մտքերնիս դրած ենք կանկ առնուլ:

Օգը ծանր է, երկինք մթնազոյն, և արեգակն հազիւ մերթ ընդ մերթ ամպոց միջէն կրնայ ինքզինքը ցուցընել. կուր՝ այլևայլ գետակներէ թանձր ու դեղին ջուր մը կը վաղցընէ: Այսպիսի տիրական տեսարանով մ'է որ կը վերջանայ մեր յետին օթեվանը: Ահաւաստիկ Սալիան դիմացնիս է: Այդ կէտին վրայ տափակ նաւակ մը կայ, գետին երկու ափունքը իրարու հետ միացընող: Հոն կ'անցնինք, ու հետերնիս ձիեր, կառքեր, ճանապարհորդք, հօտք խաշանց խառն ի խառն. ու հինգ վայրկեանէն ետքը տղմաշաղախ գեղ մ'ե՛ք:

Տները չաղախով շինուած են. ճամբաներն ալ նոյն նիւթին ընդարձակակայր խառնարան մը, չորցած այս եղանակին. վերջապէս դժուարին է Սալիանէն աւելի աղտեղի քաղաքի մը տեսարան երևակերպել:

Մեր բեռները թղթատարութեան կայսրանք գնելէն ետքը, որոյ պահապանն Ալի՛ մոտացի և խիստ հաճոյակատար Դադ մ'է, չըլձապայութիւն մը կ'ընենք ի գեղջն, մանաւանդ թէ ի գիւղաքաղաքն,

վան լի գաւառին գլխաւոր տեղին է, և բնակիչք բոլոր Դադ են :

Վաճառանոցը բացօթեայ է, գլխաւոր ճամբուն աջ ու ձախ կողմը, ու տեղակա՛ն ապրանքով ճոխաբար համբարուած : Մեր անկէ անցնելու պահուն, վաճառականք կրօնական լուացումնին ու սովորական աղօթքնին կը կատարէին : Արևը մայրը մանկլու վրայ էր, ու փողոցի տղայք, մերիններուն նման չարածնէք, տանեսայ վրայ ելած, ճշտու կը նմանցընեն իրենց կրօնից հաւատացեալքը աղօթքի հրաւիրող կարգացողին ձայնն ու ձեւը : . . .

Վաճառանոցին մէջ հետաքննականն այն մասն է՝ ուր ի վաճառ գրուած են ցորեան, փայտածուխ, սեւա նաւթ, աղ, արմտիք, և այլն : Կրպակք որ կարգաւ շինուած են վաճառատեղոյն ընդարձակ միջավայրին չորս կողմը, կոնաձե են և կնիւնով և եղեգամբք հիւտուած : Եղէգը այս կողմերս յաճախ ի գործածութեան է. ամբողջ տնակք և գիւղք անով ծածկուած և գոցուած են, սեւա մարտից գեղերու կերպարանք մը ընծայելով :

Ոստիկանութեան գլխաւորին օգնականութեամբը՝ կը յաջողի Պ . Շանդր քանի մի հոգւոյ չափն առնուլ . իսկ կանայք, բայց ի միոյն, ամենայն յամառութեամբ կը ծածկեն գէմքերնին . . .

Սալիանի կլիմայն համբաւեալ է վատառողջութեամբը : Օղոյ ջերմութիւնը ամառ ատեն 50 հարիւրաչափ աստիճանի կը հասնի, ու երբեմն անկէ ալ անդին : Ասով հանդերձ հողը գիծային է, և աղտեղութիւնն անհանդուրժելի . սրով բոյն մը դարձած է քաղաքը ժանտատենդի, ջրգողութեան, փայծաղացաւի, արեան նուազութեան, աղեսոց բորբոքման, աչացաւոց և ուրիշ նման հիւանդութեանց : Սակայն և այնպէս բնակիչքը թէպէտև յաճախ ջերմնատազնապք, իրենց երեսաց տարօրինակ տժգունութեամբն ալ բարձրահասակք և գեղեցիկք, մասնաւոր գրոյ՛մ՝ մը կը կրեն կերպարանաց վրայ : Այս Դադք՝ Տաճկաց սերունդ համարուած են, և պարսիկ գաւառաբարբառ մը կը խօսին :

28 ապրիլ. Կայարանին մէջ անցուցինք գիշերը տախտակէ անկողնոյ վրայ, թէպէտ և դիւրացած՝ երիտասարդ և ընտիր Ալիի մարդակն խնամքովը, որ մեզ վերամկներ ու բարձեր գաւառ : Արևուն հետ անկողնէ ելլելով, լուսաբական կարևոր հանդերձանքն հետերնիս ճամբայ ինկանք . բայց գործադրութիւնն խիստ դժուարին եղաւ մեզ, չորս կողմերնիս պատող հետաքրքիր անձանց ներկայութեան պատճառաւ : Այնչափ նոր էր իրենց այդ գործը :

Օր մը յառաջ կը փափաքինք ելլել աղատիլ այս վատառողջ տեղէն, ուր արդէն աստուկապէս կը նեղուինք տենդիւ՝ ու փութալ հասնիլ յորսարանն ձկանց : Քսանուչորս հազարամեզր է ի

Սալիանէ մինչև ի Պոճի-Պրոմիսել: Ճամբայ ելած ատեննիս սաստիկ ցրտագին էր օդը. կը կտրենք կ'անցնինք անրեր ու մայի դաշտեր մուշտակաց մէջ պլուած, Դագերու բնակարաններէ ու հօտից ու անդէոց խմբերէ զատ ուրիշ հետաքրքրական տեսարանի մը չհանդիպելով:

Երկու ժամ կը տևէ այդ, բայց Աստուած գիտէ որպիսի՝ ճանապարհ... .

Վերջապէս կը հասնինք ի Պոճի-Պրոմիսել, ապա ի Նորաշէն, ուստի երեք հազարամեդր անդին Նազարբեկեան ընկերութեան ձկանց որսարաններն գրուած են: Հոն արգէն կը սպասէին մեզ:

Մեր Թիֆլիզեցի ընտիր բարեկամ Մուլթաֆեանի յանձնարարականին շնորհիւ՝ սիրալիր ընդունելութիւն ըրին մեզ տեսուչք և վերակացուք տեղոյն, մեծ հիւրասիրութեան ցոյց տալով: Որովհետև զմեզ տանող չոգեշարժ նաւաքարչք երկու իրեք օրէն ետքը պիտի հասնէր, շատ ժամանակ կը մնար մեզ այս հետաքրքնական շահագործութեանց այցելութիւննիս ընելու, որոնք ամենաբարձր գնով վարձուած են ի Պետութենէ: Միայն Նորաշէն քաղքինը տարուէ տարի 100,000 ուրբի կը հատուցանէ, ու երեք տարին մէջմը դաշնագիրք կը փոխուին, թէպէտ և գլխաւորներէն մէկը համարուած չէ. որովհետև նոյն իսկ Պոճի-Պրոմիսելի մէջ կը գտնուին ձկնատունք՝ որոց վարձքը շատ անլի բարձր է:

Նորաշէն, որ բոլորովին արդի հաստատութիւն մ'է, հայ ընկերութեան մը ձեռքն է: Զկնորսք առնուած են ի Դագից և ի Պարսկաց, ամէնքն ալ այլ և այլ աստիճանաւ ամենայարմար անձինք որսորդութեան աշխատանքին. բաց ի ասոնցմէ՝ ընկերութիւնն ամէն տարի մեծ ծախքով քսանուհինգ Ղալմուխ բերել կու տայ յԱթտէրխանէ, ճարտարս յարուեստին: Հաշուէկալութեան դիւանին և մատակարարութեան պաշտօնեայք ի Հայոց և ի Ռուսաց կազմուած են: Զկնորսք երկու հարիւր են թուով, ու երեսուն նաւակք:

Թէ գիշեր և թէ ցորեկ կ'ըլլայ որսորդութիւնն, ու կը տևէ երեք ամիս, յորում կ'աւարտի իրենց աշխատանքը. վասն զի տասուիրեք օրէն Նորաշէն կը փոխադրուի ի Ճէվլաս, ուր հարկ է երթալ ի խնդիր ձկանց:

Իւրաքանչիւր նաւակի մէջ չորս կամ հինգ որսորդք կ'ըլլան ընդհանրապէս: Յանցը՝ բարձր թումբի մը վրայ հաստատելով կը ձգեն, և գետին մէջէն միւսանգամ կը քաշեն յափունս՝ ծանրաբեռնեալ թառափ (esturgeon) և ուրիշ մեծ ձկամքք: Տարւոյն լաւագոյն ամիսներն են մարտ, ապրիլ, մայիս, յորս թառափք լի են հակըթով կամ խաշխալով, և որ այս շահագործութեան գլխաւոր

արգաւիքն է: Հետագայ ամսոց մէջ ալ կը շարունակուի որսը, բայց նուազ օգտակարութեամբ:

Կուր գետին երկայնութեամբ մինչ ի ծովն՝ և անկէ ալ շատ անդին աստիճանաբար շարուած են ձկնորսարանք, թէպէտ և պետութեան հրամանն է որ գետին ի ծով թափուելէն երեք հազարամեղք հեռու շարածուի որսորդութիւնն: Առանց այս զգուշութեան, ձկունք գետը մոռնելուն պէս պիտի բռնուէին ի շահ անոնց ևեթ որ ի գետախառնունսն հաստատած են իրենց որսարանքը, մինչ աւելի բարձր եղողներն բնականաբար պիտի վնասուէին:

Ձկունք ամէնք միանգամայն և նոյն ժամանակ ջրոյն երեսն չեն ելլեր, այլ ընդհանրապէս իրարու կը յաջորդեն: Հոս գտնուածներն առաւելապէս թառափը են և բազմութիւն վահանաձկանց, Մեղ ըսին թէ ամենէն համբաւեալն ու նախընտիր պիէլոշկա կոչուածն է, հսկայ թառափ ձուկն՝ որ մինչև ութ պուգ (գրեթէ հարիւր երեսուն հազարակրամ) ձկնկիթ կու տայ: Գետին ափանց վրայ եղած անակներուն մէջ կը փոխադրեն որսացուած ձկունքը, ուր երեքժանիներով զինուած մարդիկ կը դատեն զանոնք ըստ տեսակին և կարգաւ կը շարեն. յետոյ կացնով մը անոնց գլուխը կը կտրեն: Այս ձկնորսարանաց գրեթէ նահապետական դրութիւնն և օգիտութիւն ուսումնական արդի եղանակայ՝ մեծ կորուստ կը պատճառեն, որով շատ նիւթեր զանոնք օգտակար ընելու կերպը չգիտնալուն՝ կը փնանան բոլորովին: Համառօտ ըսենք, ձկանց այս մեծ ջարդը անադին կորստեան պատճառ մ'է. և Նորաշէնի գլխաւոր գործիչք որ մտացի և հասկացող անձինք են, կը ցաւին իրենց մէջ գործածական դրութեան վրայ:

Տեսնենք հիմայ թէ ի՞նչ կերպով կտոր կտոր կ'ընեն ձկները: Անոնց գլուխը կտրելէն յետոյ մէկիկ մէկիկ կը բանան, և ձկնկիթը՝ որ կաթնային գեղեցիկ մութ գոյն մը ունի, կը հանեն ու մասնաւոր ընդունարաններու մէջ գնելով, լեցուելէն ետքը կը պարպեն աղի ջրով կարասի մը մէջ, զոր մաղով մը կը ծածկեն՝ ուստի միայն ձկանց կիթք կրնան անցնել, արգելով զանոնք պատող նետաղքն ու բարակ մաշկը: Աղէջուրի մէջ պահելով այսպիսի առնել, և որ կը զանազանութի եթէ թարմ ուտուիլ ուզուի, կամ վաճառման արտահանութեան, ի ջրոյն կը հանեն. և եթէ ուրիշ տեղ պիտի զրկուի, պարկերու մէջ կը դնեն, կը սեղմեն ու կը չորցընեն: Գլխաւորաբար յՍթաէրխան կը զրկեն:

Իսկ ձկանց միւր արուեստին գիտութեամբը կտոր կտոր ընելով, կամ ի չորս մասն և կամ երկայն ու բարակ, իրենց արժէից հա-

մեմատ, մեծ կարաններու մէջ կը լեցընեն ու կ'աղեն: Վրան ութ կամ տասն օր անցնելէն ետքը կը լուան. ու հորիզոն արար շարուած երկայն շուաններու վրայ կը շորցընեն, զոր ախորժելով իրենց « պարտէզը » կը կոչեն տեղացիք. որովհետեւ այդ աղած ձկանց հովանին կրնայ իրենց ճեմելեաց տեղ ծառայել:

Անմիջապէս մեր հասած երեկոյին հաճոյական շրջագայութիւն մը ըրինք կուր գետին երկայնութեամբ, վերատեսչաց մէկուն՝ Սուրկունովի ընկերակցութեամբ, որ կ'ուզէր ձկանց որսին տեսարանը ցոյց տալ մեզ:

Հրապուրուած երեկոյեան զովութենէն որ բարերազգարար կը յաջորդէ օրուան խեղդիչ ջերմութեանը, յառաջ կ'երթանք, մինչև որ յոգնութիւննիս զգալի ըլլալով՝ կը մտածենք ի դարձ: Մեզմէ ոչ հեռու գետափանց քով կապուած նաւակի մը ձայն տալով, ջրի ճամբով, թէպէտեւ ոչ այնչափ հանգստեամբ կը վերագտնանք ի տուն. վասն զի կուր գետը երեկոյեան հինգերորդ ժամէն անդին կարգէ դուրս այլեկոժէ. նասալից ծովուն ջրոց անումն զգալի կ'ըլլայ, և խեղճ նաւակիկը անգթաբար կը տատանէ: Անձկութիւն մը կը տիրէ վրաս, մինչ գետին ջուրը մրրկածուփ ամբոխմամբ կը թառալի:

Երեկոյեան այսպիսի շրջագայութիւնք մեծապէս ֆուսակարք են առողջութեան. և յորոց յետ մտիցն արեգական հարկ է զգուշանալ ճախճախուտ և տենդային աշխարհաց մէջ: Արդէն քանի մը առնեն ի վեր կը տաղնապէ զմեզ ճահային ջերմն. հոս ալ աւելի կը բռնանայ վրանիս և մեծապէս կը նեղէ:

Աւերորդ է բսել թէ ի Նորաշէն ամեն անգամ կերակրոյ ատեն առատաբար կը մատակարարուի թարմ խաւիարը և ընտիր ու համեղաճաշակ ձկունք. բայց չեմ կրնար առանց մեղադրելու անցնել Հայոց անտեղի սովորութիւն մը, երեկոյեան ժամը տասնին կամ տասնըմէկին իրենց ճաշն ուտելու:

30 ապրիլ. Արթըննախնու՝ կ'իմանանք օդոյն ծանրութիւնը, և քիչ ատենէն նեղացուցիչ տաքութիւն մը (32 աստ.), Առաւօտեան ժամերը կ'անցընենք պարապելով ի լուսանկարչութիւնս և ի մարդաչափութիւնս: Ղալմուխը գողգըղալով յանձնառու կ'ըլլան ամուսնոյս դիտողութեանց ենթարկիլ. ահաբեկութիւն մը կը նկատուի երեսնուն վրայ՝ երբ իր խօսքովը գրի կ'առնում չափերնին. և մինչ ես ծիծաղէս կը մարիմ՝ կը բազմապատկի անոնց երկիւղ:

Երեկոյեան դէմ գետին հանդիպակողմը շրջագայութեան կ'ելլենք, ջրոյն բարձրացած ատեն կտրելով զայն պարսիկ կտրինճ թխավարօք. ու կ'երթանք տեսնել Ղալմուխներու ձկնորսութիւնը:

երթ կը ցատքենք ի ցամաք, իրենք արդէն ուռկանները քաշելու դատարած էին միաձայն: Երգով մը որով ոյժ կ'առնուն. միայն երեք խաղի տարբերութեամբ ձևացած երգ մը՝ զոր անմարթ էր երկար ատեն լսել: Պարոն Սուրբուհով մեզ ըսաւ թէ ատենց որսը միշտ կրկին է առաւելութեամբ կան զԴադից և Պարսկաց:

Արևմտից ժամանակ եղած այս որս՝ նկարագրական գեղեցկութիւն մը ունի. արեգական վերջին ճառագայթք ալ աւելի կը կարմրացնեն զհորիզոն, և արդէն լուսինն սկսած է փայլել գլխընտ վրայ՝ ընդ մէջ տերևայատ և բազմաթիւ ուռնեաց, որոց տակ խառն կը նկատուին հիւզք Ղալմուխաց: Կուր գետոյն առատացած և կարմրագոյն ջուրք՝ խուլ ձայնիւ կը թաւալին. ընտթեան հանդարտութիւնը կ'ընդհատուի ուռկանին ի ցամաք քաշող մարդկանց միակերպ ու տխրական երգովը. ուռնեաց շրշիւն՝ յորոց կը լսուին ձայնք ազոռուց, և մերթ ընդ մերթ վերջալուսի միզին մէջ ստուերախառն երեւոյթք երիվարաց, ցլուց. այս ամենայն՝ գիշերոյն յտաղեւոյր բարձրացած լուսնի պայծառութեամբ, հաճոյական մեթամոզձիկ տպաւորութիւն մը կ'ազդեն:

Ղալմուխաց ընկավայրք՝ կիսով չափ հողոյ մէջ փորուած քանի մի հիւղերէ բաղկացած են. երկու երեք մեզր լայն, երեք կամ չորս երկայն, ոստով ծառոց և տղմով ձևացած. գետահայեաց պզտի լուսամտի մը, միւս կողմէն ալ մուտքը: Հետաքրքիր դէպ ի ներս ակնարկ ձգելու, կը տեսնեմ կատարեալ խառնակոյտ մի, պատասպ, փայտեայ դգալ, ծխալից լապտեր մը, խոհանոցի այլեւայլ կահկարասիք: Բայց զիս զարմացնողն ու անկէ ի փախուստ փութացնող՝ տարօրինակ գարշահոտութիւն մ'է. Ղալմուխ ըլլալու է այդ ծխալից ու աղտոյի որջին մէջ ընկել կարենայու համար:

Դրան դիմաց մեծ կրակ մը վառուած է, և չորս կողմը կը շարուին ներսը ընակողք, իրենց թէյը պատրաստելու, որոյ մէջ չաքարի ու կիտրոնի տեղ ճարպ կը խառնեն:

Հետաքննութեամբ ներկայ կը գտնուինք ցամաք քաշուած ուռկանաց քննութեան, ուր ինչուան հսկայ ձկունք կը շարժին. ողջ ողջ գետափը նետուած՝ յիմարաբար կը ցատքբտեն, մինչև ընդունին մահուան հարուածը. բայց դժուարաւ կը մեռնին: Մեր գարձին՝ երեկոյեան կերակրոյ համար մեծ վահանաձուկն մը առած էինք, և այնչափ բուռն կը ցատքբտէր ի նաւակին, որ բռնագատուած էինք արացի հարուածներով մեզմէ հեռու բռնել զնա:

Մայիս 1. Ամենագէշ անցուցած գիշերուընէ մը հտքը, և միշտ սպասելով շոգենատուն ժամանելուն, կ'որոշենք շրջագայութիւն մ'ալ ընել մինչ ի ծով: Կուր օր ըստ օրէ աճելով, անձրեաց յաճախութենէն աւելան հալելովը, ալ աւելի տղմաշաղխ ջրեր կը թաւ

ւայէ . և հոսանքը այնչափ բուռն է որ մեր գետային ուղեւորու-
թեան վրայ մտածել կուտայ ինձ :

Ճամբայ կ'ելլենք քառանիւ ընտիր կառքով մը, դրոյցքայի ոճով
լծուած :

Դաշտորէք ծածկուած են իրենց գարնանի կանաչութեամբ,
օշինդրի և սամիթի բազմաթիւ տնկօք :

Ծովեզրն հասնելնուս՝ ուրիշ ձկնորսարան մը կ'իջնենք, Նազար-
բէկովի ընկերութեանը, որ ի Նորաշէն տեսածնուս կարեօրու-
թիւնը չունի : Հոն ձուկն ու խաւիար՝ որչափ ձեռք ի յնան , մէկէն
կը վաճառուին : Եասագործութեան տեղիք կազմուած են գետին
քով ցցերու վրայ շինուած տնակներով :

Գեղեցիկ է ծովուն տեսարանը . ուր որ նայիս՝ չորս կողմք կը
տեսնես սպիտակափայլ առագաստօք հողմուռոյց պղտի նաւակներ
ջուրը կտրելով : Ծովեզրեաց աւազին վրայ ժժմակներ ժողվելով ,
կիդիչ արևով կը գառնանք ի Նորաշէն : Բազմութիւնք մթերաց
հանգիստ չեն թողուր զմեզ, և որ կարապետք են ամառնային եղա-
նակի անհրաժեշտ և դժնդակ հիւրոց :

Եարունակելի

ՀԱՅԿԱԿԱՆ ՏՊԱՐԱՆ

Ի ԼԻՎՈՒՆՈՅ

ԼԻՎՈՒՆՈՅԻ ազգային եկեղեցւոյ նախկին Աւաջնորդ, Գեր. Մեսրոպ
վարդապետի Ուղարկուեան հետաքննական երկասիրութիւնն «Պատմութիւն գաղ-
թականութեան Հայոց ի Լիվոնոյ», քիչ օրէն կը հրատարակուի մեր տպագրա-
տունէն :

Իբրու ճաշակ մը՝ այդ գրքէն կը քաղենք նոյն քաղաքին մէջ երբեմն հաստա-
տուած հայկական տպարանին վրայ հետեւեալ տեղեկութիւնները, իբրու լրումն
մեր նախընթաց թերթերու մէջ դրուած Մարտկլի հայ տպարանին շահագրգիռ
պատմութեան :

Լիվոնոյի տպագրութեանց առաջինն եղաւ 1642 ին փոքրա-
դիր Սաղմոսն Զուղայեցի Յովհաննէս անուն վարդապետին ար-
գեամբ, որ էր միաբան Ամենափրկիչ վանաց, և հմտագոյն ի
տպագրական արուեստի : Յիշեալ Զուղայեցի վարդապետն ի
Հռովմ՝ նորակազմ հայկական գրեր ձուլել տուաւ . և Դոսկանա-
յու վարչութեան թոյլտուութեամբն ի Լիվոնոյ տպարան մի